

## ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻԶԸ

Առ իտաւացի արհեստագէտն  
Նոյէ Պոբախնեան,

Ա.

Հովհանին մէջ, ուր՝ չնորհացեց ու ժբապտուն,  
իր տօնական զգնութենքն հագուած է բնութիւն,  
Ալ տեղ Հաւասարն ամերի, Ազգեան ձեանց սման,  
Կ'երազ դրախան մ'այս նովուէն ալ դիմական,  
Կը նըշմարէք տունը ճերմակ, որուն շուրջ  
Նուրբ ծառերով գարուս պասակ մ'հիւսէրէ է.

Լուութիւն իր շուրջ կը տիրէ.

Որթոց մ'չէն իշլէ ան

Խնչաչ ճակատ կուսական

Ազմակ թողուած մազերէ.

Նըշչուումի նովերով՝

Շուրջը տերեւթ կը թըրթուան.

Հանձնարի յարի սրբազն,

Արտին մէշտեղ թակարան,

Թափուն բագին Արուեստի

Վէճ տաճարին մէջ բնութեան,

Նըշմարին, մոռացութեամբ երջանիկ՝

Խորջրդապատ տունն է ան:

Չի կորսընցներ զգնուութիւն,

Ով որ Կ'անցնի այս սեմչն.

Գրտնէ այնտեղ բլուրներն ու շարք լեռներուն,  
Որ բերած են ամպերն ու մէգ, զարդն ամչն.

Խոմին վըրայ, հաւաք սիրուն,

Իրմէ առաջ նկած հոն՝

Կը ծիծաղի մարզագետին մը ծանօթ.

Կը ծիծաղի զի ծաղիկներ, գոյնն անոր,

Շասոյնքնեխն բաղաւաւոր,

Չեն թառամին նոյնքան շուտ:

Հոն գեղջուհիք ետ կը դառնան արտերէն.

Բաց շըրթուունին անձան երկով կը նուազեն.

Դիշեր անցամ արեն մ'այնտեղ կը ծագի,

Զփարասելուն կէս մըթութիւնը տնակի.

Մըրրիկ, աստղիք, ու հեղեղ,

Բնութեան ամէն ոյժ ու զել,

Հոս թափօրով կը մըրտան

Ազատորէն, բաւ է միայն՝

Ցարգեան կանոնը պաշտօնած լըռութեան.

Աւ նըկարի, կիրակին,

Հնու զիւղական ամբոխին,

Ուսկց այնքան անջատ ու բարձր է հոգին,

Եկեղեցին կը իիմէ

Որ զարդարուած է իրմէ,

Կարմիր գծուիքով Տանգէրն,

Ալօնելու սըրտազին, —

Թէ բանաստեղ, թէ քթըուած, —

Պատկերներուն առջեւ իրմէ նըկարուած ...

Ուսկց Կ'իշնեն այս սրազող փոքրիկներ,

Որ հովին փոած մազերնին,

Խոտսուելով կը մնկնին ...

— Բըլրան ծայրէն, ուրտեղ, առջեւ նըկարչին,  
Հրեշտակներու ըրին գեր:

Բըլրան ծայրէն, ուր նըկարիշը բազմիր,

Օրուան մը մէջ կանգնէ ժայռին ու բերգիր,

Որ գարերէն են շինուած.

Նա կը կըրկնէ, թուղթի վրայ,

Ինչ որ ըրաւ տիեզերին մէջ Աստուած :

Խոտսուելով Կ'իշնեն փոքրիկ հրեշտակներ.

Ո՞րքան նըկարն է բաղդաւուր քան անձեր,

Եւ օրինակն որքան յարգի քան բնագիր.

Պիտի տեսնեն բիւր երկիր.

Գաղըք քաղաք թափարին,

Պալէկերին մէջ երջանկապոյն քան իրին.

Պալատար իրենց պիտի տըրուն բնակարան.

Իրենց արքերը նըկարուած պիտի տեսնան

Երջանկապոյն, իրենց վըրան հրացող՝

Մարդիկն որոնք հագուին զգեստներ ոսկեղող.

Խնչարս զգնան ու նուրը զարգեր, ակունքներ,

Որոնց լոկ մին իրենց ապրուստ պիտի զգնէր,

Ջոր իրակնա աքն ապունքով պիտի տեսնէր:

Քաղաքներէ այսպէս Կ'անցնի պատկերնին,

Մինչ նըկարիւն, իրիկուան գէմ, ի դաշտին,

Կը նըշմարէ իր հրեշտակներն, որ բոպիկ,

Զարգութեալով աշղով իրենց խոպանիկ,

Զախով բըրնած բան մը, թըրուառ, բայց անհոռվ,

Կ'անցնին ճամարէն «Պառքայիօլօն» երգելով: —

Քաղաքներէ այսպէս Կ'անցնի պատկերնին,

Մինչ ըստուերի, մոռացութեան մէջ կ'ապրին՝

Դիւցաղուններն և հեղինակ քերթուածին ...:

Հ. կ. 8. Աւանան

Շարայտելի

↔ · ↔ 0 < → 0 ↔ · ↔

## ՀԱՆԳԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շարում տիս էջ 525)

Համոյ չուզելով ալ տանջել կնիկը որ  
արդէն վշտացեր էր, սիրալիր կերպով մը  
Ճեռքէն բննեց ու տարաւ պատուհանին  
գոզը նստեցուց, իր դիմացը:

Պարզ երկինց էր, աստղերը կը փայ-  
լէին, հեռուէն կը լսուէր գետի Փշշոցը,  
քամիի մը պէս զով, օրորի մը պէս հան-  
դարտեցնող: Հոս, հոն, ծառերու մէջ, դեռ  
լուսաւոր պատուհաններ կը տեսնուէին.  
ցաղացը թաշուեր էր բայց զեռ չէր բնա-  
ցած:

Համոյ լուրջ՝ բայց համոզուած եղա-  
նակով մը սկսաւ: Մէրիան, անդրադար-  
ձած պիտի ըլլաս, որ բաւական ատենէ  
ի վեր մտածեռտ էի: